

Իր ձեռքէն մենք ալ հագիւ ազատուած,  
 Անապատն էինք ապաստան գրտած.  
 Երկու դուներն այն որ չեկան մեզ՝ հետ,  
 Այս կընոջ ահէն դարձան-փախան ետ...  
 Մըհեր, դուն ես լոկ անվախ ու հրգոր,  
 Դուն պիտի ըլլաս մեզի թագաւոր».  
 Ըսին դուները ու ծունկի եկան,  
 «Դուն մեր փրկիչն ես, ու դուն մեր արքան»:  
 Մըհերը այսպէս պատասխան տրուաւ.  
 «Շընորհակալ եմ, եւ գոհ եմ իրաւ,  
 Սակայն ուրիշի գահին չունիմ աչք,  
 Լըսեցէք ուրեմն դուք իմ փափաք,  
 Էն մեծը ձեզմէ կարգենք թագաւոր...  
 Ես Պաղտատ կ'երթամ իմ մեծ հօրեղոր  
 Գերեզմանն ուխտի...» բայց ամէնքը մէկ,  
 Ըսին, «Պիտի բեզ մինակ չը ձրգենք»:

Ու մեծ եղբայրը թագաւոր ըրին,  
 Միւս բոլորը ելան Մըհերին  
 Հետ ճամբայ ինկան դէպ՝ Պաղտատ քաղաք.  
 Օղն հեղձուցիչ էր, արեւը կըրակ:

(Շարունակելի)

Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ

### ... ԵՐԲ Կ'ԵՐԹԱՆ ԾՈՑԸ ԼՈՅՍԻՆ

Եթէ երբեք տառապանքն է օրէնքը այս կեանքին,  
 Ու դառնութիւնը մարդուն ճակատագիրն անյեղի,  
 Եթէ երբեք անբաժան է ժպիտէն լացն աղի,  
 Ու շաղախուած է արեամբ ու քրտինքով հացը մեր,

Եթէ նիւթին պաշտամունքն ու նահանջը հոգիին  
 Մարդկային կեանքն օրէ օր կը վերածեն բառի,  
 Եթէ հաւատք, սրբութիւն կ'ոտնակոխուին անհարկի,  
 Ու կ'ուրացուին արժէքներ, իրաւունքներ կ'անտեսուին...

Կան բայց այսօր տակաւին անհատներ՝ կեանքը որոնց  
 Պայքար մըն է աննահանջ արդարութեան ի խնդիր.  
 Կան դեռ այսօր, այո՛, կան, Սուրբ Հոգիէն կայծ մ'անմեռ.  
 Հոգիներուն խորն իրենց պահած Լուսոյ Որդիներ:

Կային անոնք, կան այսօր, ու պիտ' ըլլան ալ ընդմիշտ  
 Արդարութեան կրակով վառուած անկեղծ հոգիներ.  
 Ի՛նչ փոյթ նոյնիակ թէ անոնք միշտ ուրացուին, հալածուին,  
 Բաշխելէ ետք լոյսն իրենց երբ կ'երթան ծոցը Լոյսին...: